



Ե Ի Ր Պ Պ Ա



Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ Ի Ի 6.

1862

Ե. ՀՍՏՈՐ

Հին շրահատոռ աշտարակին պահապանը:



Եղնեբերսը՝ քանի մը ժամու մէջ իր նոր բնակութեան տեղոյն վարժեցաւ: Իսկզբան Սիմոն նորէն փորձ փորձեց ցամաքը պատահածին նկատմամբ անոր բերնէն խօսք մ'առնելու. բայց աղջկան յամառ լուծիւնն ու պահապանին սակաւախօս ըլլալը՝ աս փորձն ալ պարապի հա-

նեցին: Այսպէսով Գեղնեբերսն ինք իրեն թող տրուած մնաց, եւ առանց արգելքի՝ սկսաւ ամայի կղզոյն վրայ ուղածն ընել:

Առանձնական կեանքն իրեն համար նոր բան չէր: Տոնային մահուրնէ ետքը՝ ընկերութենէ հեռու, առանձնութեան մէջ ու ժայռերու վրայ կեանք անցընելու վարժած էր: Զրէն դուրս ցցուած ժայռերուն տխուր տեսքը, եղնեբերը զարնուող ալեաց սոսկում բերող մանչիւնը, հովէն հալածուող սեւաթոյր ամպերը, աշտարակին վրայէն անընդհատ անցնող գացող ծովային թռչուններուն անսխորժ ձուռողելու ձայնը, աս ամէնը սովորութեամբ իրեն բնական բան մ'եղած էր, եւ եթէ կարելի է ըսել՝ գրեթէ իր անձը կը կազմէր: Այնպէս որ ան տեղն իրեն համար ամայի ու տխուր անապատ մը կ'ըլլար՝ ուր աս ամէն բաներէն զուրկ գտնուէր:

Ուստի իր նոր բնակութեան վրայ պէտք էր որ խիստ գոհ ըլլար: Երբեմն ժայռերու ձեղքուածի մը մէջ ծածկուած, երբեմն սեպացեալ ժայռերու եղունքն ընկողմանած, երբեմն ալ անոնց ցից գագաթը ոտքի վրայ կ'ընկած, այնպէս ինք իրմէ կ'ըլլէր, որ ժա-

մերով՝ ծովուն երեսը նայելով ու եղնեբերը զարնուող ալեաց ձայնը լսելով՝ յաիշտակուած կը մնար: Մէյ մ'ալ յանկարծակի կը սկսէր ժայռէ ժայռ վազել, թռչնոց բոյն փնտռել ու խեցգետին ժողվել:

Ըստ մեծի մասին կրանիտ քարերէ կազմուած կղզին՝ որուն վրայ լուսատու աշտարակը շինուած էր ժայռերու երկայն շղթայի մը հետ միացած էր, որոնք տեղատուութեան ատեն ջրէն դուրս կ'ելլէին: Հոն էր ան վտանգալից տեղը, ուր աշտարակին շինութենէն յառաջ՝ նաւերն ալէկոծութենէ մղուելով ու գիշերուան մթութենէն մոլորելով, իրենց կորուստը կը գտնէին: Զուրը շատ քաշուած ժամանակը՝ ծովուն յատակը եւ ժայռերու ձեղքուածներուն մէջ, աւազի մէջ կէս մը թաղուած, ժանգոտ խարխիւներ, երկրթէ կազմածներ, նաւի կտորներ կը տեսնուէին, որոնք տարիներէ յառաջ պատահած նաւակոծութեանց տրամալի յիշատակարաններն էին: Գեղնեբերսն ամէն օր աս ժայռերուն այցելութիւն կ'ընէր, եւ կրցած բաները դուրս կը հանէր:

Պահպանն ալ, ինչպէս ըսինք, թող կու տար որ աղջիկն ուղածն ընէ: Անոր ներկայութիւնն իր վրայ ազդեցութիւն մը չէր ըրած, իր յառաջուան կենաց կերպին վրայ փոփոխութիւն մը չէր պատճառած. աշտարակին մէջ ու ժայռերուն վրայ պտտող աս ստուերին շուտով վարժեցաւ: Քանի մ'օր անցնելէն ետեւ՝ իրեն այնպէս կու գար որ Գեղնեբերսն իր առանձնութիւնն աւելի կատարեալ կ'ընէ: Աերակոյ ժամանակ անգամ մը միայն զինքը կը կանչէր. Կլիզ կու գար, կերակուր կ'ուտէր, եւ վայրենի թռչնոց պէս նորէն աներեւոյթ կ'ըլլար:

Նոյն կերակոյ ատենէն գատ՝ երկուքն ալ իրենք իրենց համար կ'ապրէին, Գեղնեբերսը՝ ժայռերուն վրայ, իսկ Նաւոյ՝ աշտարակին պատշգամբին վրայ: Պահպանն իր կապուտակագոյն վերարկուին մէջ փաթթութեամբ, ձեռուրները ծոցը խոթած, ծխափողը բերանը, արեւուն ելլելէն մինչեւ մարը մոտենլը՝ պատշգամբին վրայ կը նստէր: Աչուրները միշտ՝ առջեւը տարածուած լայնատարած ծովուն վրայ կը թափառէին. երկայնժամանակեայ վարժութեամբ՝ միայն առադաստներէն՝ եկող դացող նաւերուն ինչ անսակ

ու որ ազգին ըլլալը հեռուէն անմիջապէս կ'իմանար: Պատին վրայ հաստատուած հեռադէտով մը հորիզոնին ամէն անկիւններն ու խորշերը կը զննէր: Իր առանձնացեալ աշտարակին վրայէն բնութեան ու մարդկեղէն հանձարոյն մէջ եղած մշտատեւ կռիւր կը զննէր. կը տեսնէր որ հազարաւոր նաւեր, անդնդէ անդուռ սահելով, իրարմէ անբաւ միջոցներով բաժնուած ազգերը կը միացնեն: Ան գեղեցիկ բնութեան տեսարանը զորն որ մենք խիստ քիչ անգամ կը տեսնենք, ինք ամէն օր աչաց առջեւն ունէր. միայն իր տեսութեան ասպարէզն անեղը ու անսահման էր, եւ երկու աշխարհք իրարու հետ կը կապէր:

Իրիկուն մը նոյնպէս ամէն կողմ զննելէն ետեւ, Լաւոյ վերջապէս հեռադէտը դէպ ի նաւահանգիստ ուղղեց, ուսկից նոյն միջոցին նաւ մը ճամբայ կ'ելէր: Ծովը աւելի տխուր էր՝ քան թէ մրրկեալ. բայց արեւմտեան փչող երեկոցեան հովը երթալով կը սաստկանար: Ար տեսնուէր թէ նաւը քանի որ ծովեզերքէն աւելի կը հեռանայ, այնչափ ալ աւելի դէպ ի մէկ կողմը կը ծռի ու աւելի մեծ դժուարութեամբ ճամբան կը շարունակէ: Նաւուն մէջ եղած շարժումներէն կ'իմացուէր որ մուժը կոխելէն յառաջ բաց ծովը ելելէ կ'ուզէ: Լաւոյ քանի մը վայրկեան նաւը զննելէն ետեւ, հեռադէտէն հեռացաւ, եւ չորս կողմը նայելով՝ կամաց կամաց տեսութեան սահմանը պղտիկացուց, մինչեւ վերջապէս եկաւ իր կղզեկին ժայռերը հասաւ:

Նոյն միջոցին մարը մտնող արեւուն վերջին ճաւագայթները՝ բարձրաբերձ ժայռերուն գագաթները ծիրանեղոյն ներկած էին, եւ մակընթացութիւնն երթալով կը բարձրանար: Մէյ մ'ալ յանկարծ տեսաւ որ Դեղնեքերը հեռուէն դէպ ի աշտարակ կը մտնենայ, ծովուն ժայռերուն վրայէն զգուշութեամբ քալելով կամ ցատքելով, տեղ տեղ ալ դժուարութեամբ ջրերուն արդէն ծածկել սկսած կողմերէն անցնելով: Չեւրը բան մը բռնած էր, որուն ծանրութիւնն իր ընթացքն աւելի կը դժուարացնէր: Սակայն քիչ մը ետքը աշտարակին ոտքը հասաւ. քանի մը րոպէ ետքն ալ զուարթ երեսով Սիմոնին քովը երեւցաւ:

Ինչ կայ, հարցուց Լաւոյ, զարմացած:

Դեղնեքերն ուրախութեան աղաղակով մը պատասխան տուաւ, եւ ձեռքը բռնածը մօրեղբօրն առջեւը դրաւ:

Պահապանն անմիջապէս ճանչցաւ որ Անդրիացուցողութիւնը ըմպելիք պահելու գործածած տակառներէն է: Արան բուսած միամուռն ու կպած խեցիկները կը ցուցնէին որ երկայն ժամանակէ վեր այլքներուն տակը կեցած է: Սիմոն Դեղնեքերսին հարցուց թէ ո՞ր գտած է:

Հոն, հոն, պատասխանեց աղջիկը, ձեռքովը ժայռ մը ցուցնելով, որուն հազիւ թէ ծայրը կը տեսնուէր նոյն ատեն. ուրիշ շատ ալ կայ, բայց ժայռերուն կպած ըլլալով՝ չկրցայ հանել: Նայէ, նայէ,

տակառակին չորս կողմը երկրթէ շրջանակներ ալ կան:

Աս ըսելէն վերջը՝ վրայի ազտեղութիւնները մաքրեց: Պահապանը մէյ մը վեր վերցուց, եւ իրեն անբնական կենդանութեամբ մը, Լեցուն է, Լեցուն է, գոչեց:

Անմիջապէս գրպանէն կտրոց մը հանեց եւ տակառին փայտէ շերտերուն մէջ խոթեց: Մէկէն մէջէն ոսկեգոյն հեղուկ մը ցատքելով, չորս կողմն իրեն ծանօթ հոտ մը տարածեց:

Աս ինչ է, կանչեց Լաւոյ՝ երեսին վրայ ուրախութեան նշոյլներ ցուցնելով, մէջինը շաքարօղի է: Գանձ մըն ես գտեր, Էլիզ. շուտով, շուտով, զգուշութեամբ օգնէ որ վար տանիմ. կարծեմ տակառը վնասած է, չըլլայ որ բացուի:

Աս ըսելով, առաւ պառկելու խուցը տարաւ ու մեծ հոգացողութեամբ ամէն կարեւոր զգուշութիւններն ըրաւ: Անկէց ետքը ոգեկից հեղուկին համը նայեցաւ, տեսակն իմանալու համար: Գաւաթ մը պուտ պուտ պարպելէն ետեւ, սկսաւ լեզուն բերնին մէջ հնչեցնել: Բոլոր երեսը ուրախութեան մը մէջ կ'երեւար:

Բուն ճամայգա, մումուաց քթին տակէն, անգղիական նաւէ մ'ինկած պիտ'որ ըլլայ... ան թշուառականք ամէն խմելիքին ամենալաւը պիտի խմեն:

Գաւաթը նորէն լեցուց ու սկսաւ խմել, եւ ամէն մէկ կուլ տալուն՝ Ո՛հ, ինչ ջերմութիւն, ինչ համ, կ'ըսէր: Էլիզ, եթէ դուն չըլլայիր, տակառակը ծովուն յատակը պիտի մնար: Բարեբախտ եմ եղեր որ ան իրիկունը ծովեզերքը քեզի պատահեցայ, զքեզ հոս բերի: Ասով շաքարօղոյ տակառ մը ձեռք բերի եւ Բրովանսցիին նաւն ազատեցաւ. վասն զի փանք Աստուծոյ Պիսգիինն վնաս մը չեղաւ:

Անաս չեղաւ, հարցուց Դեղնեքերսը՝ զարմացած:

Չէ, պատասխան տուաւ պահապանը. եւ ասոր ապացոյցն ան է՝ որ քիչ մը յառաջ նաւահանգստէն ելաւ:

Դեղնեքերսն անմիջապէս դէպ ի պատուհան վազեց, Սիմոն ալ իրեն նաւը ցուցուց, որն որ իրիկունն մթութեան պատճառաւ հաղիւ կրնար տեսնուիլ: Իրիկունն հովը՝ որուն հետ Պիսգիին իսկզբան անդ կը կուռէր, կամաց կամաց սաստկացած էր: Ծովը՝ որն որ երթալով կ'ուռէր, կապոյտ գոյն մ'առած էր: Արեւուն վերջին ճաւագայթները բոլորովին մարելէն ետեւ, օդն այն պղտոր պայծառութիւնը ստացած էր, զորն որ հասարակօրէն կ'ունենայ՝ երբ որ երկինքին վրայ ոչ աստղ կը տեսնուի եւ ոչ ամպ:

Լաւոյ Դեղնեքերսին իմացուց որ Պիսգիին դժուարաւ յառաջ կ'երթայ, եւ գիշերուան մէկ մասը պիտի անցնէ՝ մինչեւ որ աշտարակին առջեւը հասնի ու բաց ծովը ելլէ:

Մէկ կողմանէ գաւաթը լեցնելու եւ պարպելու զբաղած ատենը, մէկալ կողմանէ նաւագնացութեան

դժուարութիւնները Գեղներեսին կը մեկնէր, ըսելով որ շատ անգամ փոքր սխալմունք մը կրնայ նաւաբեկութիւն մը պատճառել: Եւրոպացիները շարունակեալ շաբաթները Գեղներեսին սիրող պահապանը ճարտասան մը դարձուցած էր: Կարծես թէ հեղուկին ջերմութիւնը՝ հալեցուցած էր ան սառցայինները, որոնք իր միտքը հասարակօրէն կը պատէին եւ խորհուրդները սրտին մէջ ծածուկ կը պահէին: Երիտասարդութեան ատեն ըրած արշաւանքներուն, ընդունած Պատուոյ լեգէոնի շքանշանին վրայ, մանրամասն տեղեկութիւններ տուաւ: Պատմեց թէ ինչպէս եւ ինչ պատճառաւ անոր խաչը գրաւական դրած է, զգեստին վրայ միայն ժապաւէն մը պահելով, որն որ նոյն խաչին տեղը կը բռնէր: Աս շքանշանը, ըսաւ, յիշատակագիր մըն է, որ ինծի շարունակ կ'ըսէ. Յիշէ թէ ինչ էիր եւ ինչ պէտք ես ըլլալ, զիս մի մոռնար ու պարտքդ կատարէ:

Աս վերջին խօսքը մտացը մէջ յիշատակ մը զարթուցանելու պէս, մէկէն ի մէկ դաւաժը սեղանին վրայ դրաւ, դէպ ի պատուհան դարձաւ եւ ոտք ելլելով՝ Բայց պարտքս կատարելու ժամանակն եկած է, ըսաւ: Ընտանիք, Էլիզ, լապտերս բեր. աշտարակին կանթեղը հիմայ պէտք էր վառուած ըլլալ: Անիծեալ ըլլայ քու տակառդ, որ քիչ մնաց ինծի առիթ կ'ըլլար պարտքիս մէջ զանցառութիւն ընելու: Թէ որ անանկ բան մը պատահի, նորէն ծոփը կը նետեմ:

Փութով լապտերն առաւ ու աշտարակին ծայրն ելաւ:

Գեղներեսը պատուհանին քովը՝ աչուրները Պիսգինին վրայ սեւեռած կը կենար: Պարտանուին դէմ ունեցած ատելութիւնը որն որ քիչ մը ժամանակ մարած էր, նորէն սաստկութեամբ արծարծեցաւ: Տեսնելով որ անիկայ ձեռքէն կը պրծի, վրան անանկ կատարութիւն մ'եկաւ, որ սկսաւ բոլոր մարմնովը դողդողալ:

Պիտի շարունակութիւն:

Է Ն Ա Պ Ա Տ Մ Ա Վ Ա Ն

Աղոթիկ:

(Շարունակութիւն:)

Ապրիլի մէջ քած աղուէսն երեք մինչեւ վեց ձագ կը բերէ, որոնք ծնած ատեն՝ կոյր են ու բաց դեղին գունով կ'ըլլան: Թէ որ մայրը վտանգ մը նշմարէ, ձագերն աւելի ապահով տեղ մը կը տանի կը պահէ: Մէկ ամսէն ետեւ ձագերը գետնափորէն դուրս կը հանէ ու արեւու մէջ պառկած զերեք կաթով կը սնուցանէ: Աս հասակին մէջ արդէն մայրն անոնց թռչուն կամ հաւ մը կը բռնէ ու անոնց առջեւը կը նետէ, որուն հետ ձագերն իսկզբան կը խաղան, մինչեւ որ ամէն մէկը կտոր մը բրցընելով՝ անիւն մը քաշուի ու կռնչելով ուտէ: Իսկզբան ձագերը գէր,

մազոտ ու մոխրագոյն են, բայց վերջէն հետզհետէ կը դեղինանան: Երեք ամսուան եղած ատենին՝ արդէն մարախներուն եւ մկերուն վրայ կը ցաւքեն: Ասոնք թէպէտ եւ կրնան ընտանեանալ ու պէսպէս խաղեր կը սորվին, բայց իրենց շատ վստահանալու չէ, կամաց կամաց բնութիւնն արթննալով՝ ընտանի անասնոց եւ հաւեղինաց վրայ կը յարձակին:

Հան պէս շատ անգամ բորոտութեան եւ կատարութեան հիւանդութեանց ենթակայ են, նոյնպէս լուերէն շատ կը տանջուին: Անտառաց եւ գիւղորէից մէջ իրենց ըրած մեծ փնասուցը համար, ամէն տեղ կը հալածուին, բայց օգտակարութիւն մ'ալ ունին, մանաւանդ գետնի մկեր եւ ասոնց նման անասուններ ջնջելով:

Կէս տարիէ մը ետեւ՝ քածն իր ձագերն իրենց բախտին կը ձգէ, որոնք իրենց դատարկ գետնափոր փնտուելու կամ նոր մը փորելու կը ստիպուին. տասնուհինգ ամսուան չափահաս կ'ըլլան: Ասոնց կենքը տասուերկու մինչեւ տասնուհինգ տարի է, բայց քիչ կ'ըլլայ որ աղուէս մը բնական մահուամբ մեռնի: Երբ աղուէս մ'ընտանեցընել շատ դժուարին է. այնչափ բնածին է անոր իր ազատութիւնը՝ որ եթէ ոտքէն որոգայթի մը մէջ բռնուի, շատ անգամ ձգմուտած ոտքը խածնելով կը բրցընէ, որպէս զի ազատի: Ազատութեան կորստեան ցաւն այնչափ մեծ է, որ ամենայն ինչ կը մոռնայ, բանի մը միտ չիդներ, եւ իր բանտին մէջ դրուած ողջ հաւու մը, որն որ իր գազանութիւնն ու ախորժակը գրգռելու էր, ամենեւին չիդպչիր: Ցաւէն կը հիւծի ու կը մեռնի: Խիստ պզտիկ բռնուած աղուէսները դիւրութեամբ կ'ընտանեանան ու որսի կը կ'ըթուին. բայց բնաւ միս չտալու է ասանկներուն, ապա թէ ոչ՝ իրենց հաշուին որսորդութիւն կ'ընեն:

Աղուեսուն խորամանկութիւնն ու հնարագիտութիւնը՝ զորն որ թէ իր աւազակութիւնը գոհ ընելու, թէ իրեն անհաճոյ եղած բանէն ազատելու, եւ թէ ամէն իրեն լարուած որոգայթներն ի դերեւ հանելու կը գործածէ, շատ օրինակներով կը ցուցուի: Արդէն նոյն իսկ հովին փչելուն հակառակ որսալու կերպը՝ որով ուրիշ անասնոց հոտն ինք կ'առնու, իսկ իրենը կը ցրուի, փորին վրայ կատուի նման քսուելով յառաջ երթալը՝ մինչեւ որ ըստ բաւականի որսին մերձենայ ու ցատքելով նոյնը յափշտակէ, թփերուն տակ հանդարտ նստիլը՝ մինչեւ որ խեղճ նապաստակ մ'անցնի երթայ, ուրիշ անասնոց բոյները գտնելու ճարպկութիւնը, ամէն ուղղութեամբ դաշտալայր մը մտագրութեամբ գննելը, եւ ի մասնաւորի իր խոհեմութիւնը՝ որով իր որջին մօտ ամենեւին որսորդութիւն չ'ըներ, ստուգիւ զարմանալու բաներ են: Իր հնարքներն ըստ պիտոյից եւ ըստ պատշաճի փոխելու եւ գործածելու մէկ հատիկ է, թէ որ անոնցմէ մէկը չ'յաջողելու ըլլայ: Երբ որ լուերէն շատ չարաբարուի եւ անոնցմէ ազատիլ ուզէ, խոտի, մամուլ կամ ինչ եւ

իցէ՛ք բանի խորձ մը բերանը կ'առնու, եւ ետ ետ եր-
թալով՝ կամաց կամաց ու միշտ աւելի խորունկ ջուր
կը մտնէ, որպէս զի լուերը գլխուն եւ խորձին չոր
կողմերը փախչելու ժամանակ ունենան: Երբ սր լու-
երը խորձին վրայ կ'ապաւինին, մէկէն բերնէն կը
ձգէ եւ մաքրուած ու տանջանքներէն ազատուած՝
ցամաք կ'ելլէ: Իսկ թէ որ ասիկայ չյաջողի, ան ատեն
խորունկ ջուր կը մտնէ ու միայն ագին ջրէն վեր կը
հանէ, ասով լուերը թաց մուշտակէն չոր ագւոյն վրայ
կ'ապաւինին, բայց խորամանկ աղուէսն անմիջապէս
ցամաք կ'ելլէ, եւ ագին ծառոց վրայ զարնելով՝ իր
թշնամիները կը ցրուէ: Շներէն հալածուելու ատեն՝
ագին իր գարշահոտ աւելորդովը կը թրջէ, ու նոյնը
սրսկելով՝ իր թշնամիները կը փախցընէ:

Իր երկայն բրդեայ ագին՝ զորն որ բնութիւնն
իրեն ի զուր տուած չ'երեւար, խեցգետին բռնելու
կը գործածէ: Խեցգետինները բրդեայ բաները կը սի-
րեն եւ անոնց վրայ կը կախուին, որով աղուէսը զիրենք
ագինէն կախուած ցամաք կը հանէ: Այսրենի մեղուաց
մեղը որ գտնէ, անմիջապէս անոնց բոյնը կ'աւրէ, եւ
խորամանկութեամբ կը թողու որ կատրած մեղուններն
իր մուշտակին վրայ ելլեն: Երբ որ կը կարծէ որ վրան
ըստ բաւականին ժողովուած են, գետինն այնչափ կը
տապրտրկի՝ մինչեւ որ մեղունները ձգմելով՝ սատկե-
ցընէ, եւ քաղցրահամ մեղը հանդարտութեամբ կ'ու-
տէ: Որսորդին մէկը գարմանալով կը տեսնէր որ ա-
ղուէս մը աղկեր ձկան գլուխները ծովեզերքէն ժող-
վելով՝ բաց դաշտի մը վրայ կարգաւ կը շարէր: Աս
գործողութեան պատճառն որսորդին անըմբռնելի էր,
բայց շուտով իմացաւ՝ երբ որ տեսաւ թէ աղուէսն
իր գործքը լմնցընելէն ետեւ՝ պահուրտեցաւ դարա-
նի մտաւ, մինչեւ որ անզգոյշ ագուաւ մը թռաւ ու
շարուած գլուխներուն այնչափ մտեցաւ՝ մինչեւ ա-
ղուեսուն որս եղաւ: Ոգնի մը գտած ատեն՝ ցուռն
անոր փշալից մարմնոյն վրայ խոթելէն կը զգուշանայ,
եւ ասոր համար խեղճ անասունն այնչափ ատեն գլոր-
տրկելով կը շարչարէ, մինչեւ որ անդամները տարածէ
ու գազանին վիրաւորելի տեղ մը ցուցընէ:

Հեռուէն հաւեղինաց հոտը կ'առնու, իր դի-
տումն ու հետքերը խորամանկութեամբ կը ծածկէ,
եւ անանկ քծնելով ու զանխուլ դիտած տեղը կը
հասնի, որ դուն ուրեք իր աւազակական փորձը կը
սխալի: Սաստկութեամբ ցատքելով՝ ցանկին միւս կողմն
անցնելէն ետեւ՝ բոպէ մը չիկորսնցընէր, հաւուց
գաւիթը կը յարձակի, առջեւն եկածը կը խղզէ, եւ
հանդարտիկ առանց ձայն հանելու՝ աւարով լեցուած՝
դուրս կ'ելլէ, կամ բնակարանը կը տանի եւ կամ
մտաւոր տեղ մը մամուռ տակ կը ծածկէ: Քանի մը
բոպէնէն ետեւ՝ նոյն անյագ ցանկութեամբ ետ կը դառ-
նայ, աւարը շատցընելու համար, եւ յափշտակածը
ուրիշ տեղ մը կը ծածկէ կը պահէ, այսպէս երեք
չորս անգամ կը կրկնէ, մինչեւ որ կամ օրուան լու-
սըննալը եւ կամ տան մէջ շշուկ մը իրեն ազգա-

րարութիւն ընէ՝ որ ան անգամուն համար բաւ-
ական է:

Այսպէս ալ ուրիշ թռչնոց բոյներուն մանաւանդ
որսորդաց թռչուն բռնելու որոգայթներուն յաճախ
այցելութեան կ'ելլէ: Ատուտանց կանուխ որսորդը
դեռ չեկած՝ սոսինձօծած դաւազանաց վրայ եւ լա-
րից մէջ բռնուած թռչունները կ'առնու եւ զատ զատ
տեղ մամուռ կամ թփոց տակ կը պահէ, ուր երկու
երեք օր կը թողու, եւ հարկաւորութիւն ունեցած
ատեն՝ զիրենք անվրէպ կը գտնէ: Բաց դաշտի վրայ
նապաստակի ձագեր կը հալածէ, իսկ ծերագունից
վրայ յանկարծակի կը յարձակի, ինչու որ անոնց հետ
արշաւի մէջ մրցելու չ'յանդգնիր: Ճագարներն իրենց
գետնափոր բնակարանաց մէջ կը բռնէ, կաքաւներն
ու լորամարգիները բոյնով մէկտեղ կ'առնու կը տա-
նի. վերջապէս հաւեղինաց մէջ սոսկալի կոտորած
կ'ընէ: Ասոր համար գայլը՝ շինականաց, իսկ աղուէսն
աղնուականաց մանաւանդ վնասակար է:

Աղուեսու որսորդութեան համար այնչափ կահ
կարասիք հարկաւոր չէ, ինչպէս գայլուն համար,
որուն որսորդութիւնը թէ տաժանելի է եւ թէ
վտանգաւոր, այլ աւելի հանգիստ է ու զբօսանք
կը պատճառէ: Գայլէն ամէն շները բնականապէս կը
զարհուրին ու կը սարսփն, իսկ ասոր հակառակ աղուէս
որսալու մեծ պատրաստականութիւն եւ ուրախութիւն
կը ցուցընեն, թէպէտ եւ անոր մերձաւոր ազգակից
են: Անոր գարշահոտութեան միտ չ'ընելով՝ աւելի
սիրով զինքը կը հալածեն, քան թէ եղջերու կամ
նապաստակ մը: Հասարակօրէն կարճատն ըսուած շնե-
րով եւ կամ բարակներով զինքը կը հալածեն: Թէ
որ աղուէսը շներէն հալածուի ու նեղ մտնէ, անմի-
ջապէս իր գետնափորը կ'ապաւինի, ուր կարճատն
շունն ետեւէն կը մտնէ, եւ աս կերպով ամբողջ ըն-
տանիք մը՝ մայրն ու հայրը ձագերով կրնան բռնուիլ:
Քանի որ շան եւ աղուեսուն մէջ ստորերկրեայ պա-
տերազմը կը տեւէ, որսորդները կը ջանան որ գե-
տնափորին վերին ծակը բանան ու աղուէսը կամ ողջ
կամ մեռած բռնեն: Բայց որովհետեւ գետնափորը
հասարակօրէն ժայռի կամ արմատացեալ հինաուրց
ծառի մը տակ եւ շատ խորունկ կ'ըլլայ, անոր համար
այսպիսի որս մը ամէն անգամ չ'յաջողիր:


Երբ որ աղուէսը կը տեսնէ որ իր գետնափորին
ամէն անցքերն որոգայթներ լարուած են, աւելի սի-
րով յանձն կ'առնու սովամահու վտանգը՝ քան թէ
որջին մէկ անցքէն անցնելով՝ որոգայթին մէջ ողջ բռ-
նուիլ: Փորձուած է որ ասանկ վիճակի մէջ աղուէսը
տասնուչորս օր մնացած է առանց բան մ'ուտելու, եւ
յամաուութեամբ իր գետնափորէն չէ ելած, մինչեւ
որ խիստ անթութեանէն ստիպուած՝ ուրիշ ընտրու-
թիւն մ'ընելու չէ մնացած, բայց եթէ մահ, եւ ինչ-
պիսի մահ պիտի ընտրէր, եթէ ոչ՝ բռնական եւ ա-
ռանց տանջանաց: Աս մահուան երկիւղը՝ որն որ դա-
ղուէսն իր գետնափորին մէջ այնչափ երկայն կը պա-

Տէ, ոչ մերենական է եւ ոչ անգործունեայ, ինչու որ ամէն փորձ կ'ընէ, ամէն հնարագիտութիւն ի գործ կը դնէ աս վտանգէն պրծելու համար. քանի որ ողջ ոտքեր եւ սուր մագիլներ ունի, նոր անցք մը բանալու կ'աշխատի եւ յաճախ անգամ որսորդին դրած որոգայթները խայտառակ կ'ընէ:

Ամենէն սովորական զուարճալի եւ ապահով որսորդութեան տեսակը հետեւեալն է: Աղուեսուն որջը գտնուելուն պէս, մուտքը կը գոցեն, որսորդները պատրաստ հրացաններով չորս կողմը կը պահուրտին եւ շները կ'արձակեն որ աղուէսը փնտռեն: Երբ որ աղուէսը շներէն հալածուելու կը սկսի, անմիջապէս իր գետնափորը կը վազէ, ուր տեղ պահուրտած որսորդներէն մէկը զինքը մահաբեր գնտակով մը կը բարեւէ: Թէ որ որսորդը սխալի, աղուէսը զարհուրած՝ անմիջապէս ի փախուստ կը դառնայ, եւ մեծ շրջան մ'ընելով՝ դարձեալ իր որջը կը դառնայ, ուր երկրորդ անգամ որսորդ մը վրան կրակ կ'ընէ: Բայց թէ որ իմանայ աղուէսը որ իր գետնափորին ամէն մուտքերը խփուած են, ան ժամանակը փախտեամբ կեանքն ապատելու կը նայի: Այսպիսի դէպքի մէջ բոլոր որսի շները վրան կը յարձակին զինքը հալածելու համար, զորոնք յոգնեցրնելու եւ խաբելու բաւական միջոցներ ունի, մէյ մը ցախուտ տեղերէն անցնելով՝ ուսկից շները դժուարաւ կ'անցնին, մէյ մը վազելուն ուղղութիւնը յանկարծ փոխելով ու շները մտրեցրնելով:

Աղուէսները ջնջելու մէկ հատիկ դիւրին միջոցն է որոգայթներով բռնել, որոնց մէջ իբրեւ կեր՝ միս, ողջ աղանի կամ հաւու տեսակ մը կը դրուի:

Պիտի շարունակոյ:



Պ Ա Տ Մ Ա Վ Ա Յ

Հնդկաստանի մէջ անտրոսաւ քնացողները:

Հնդկացի մէջ առանձին կարգ կամ աղանդ մը կը կացուցանեն տեսակ մը մուկանոն մարդիկ, որոնք իրենք զիրենք ձմեռանային կամ երկայն քնոյ մէջ մնալու կը վարժեցրնեն: Անգղիացի բժիշկ մը, որն որ Հնդկաստանի մէջ երկայն ատեն ապրած էր, աս մարդկան վրայ, ինչպէս նաեւ առանձին անոնց աս տեսակ քնոյ մէջ մտնելու եւ մնալու համար բանեցուցած կերպին վրայ կարեւոր ու ճիշդ տեղեկութիւններ կու տայ: Աոր տուած տեղեկութիւններէն հետեւեալ հանգամանքները մեր ընթերցողաց համար պարզելով հոս կը գրենք:

Աս քնացողաց աղանդին մարդիկը շարթներով ու ամիսներով նեղ տեղ մը քաշուած, Ալբան մուկերու եւ ուրիշ աս տեսակ շորքոտանեաց պէս ձմեռանային քնոյ մէջ ընկղմելով, անշարժ ու անզգայ մնալու համար՝ պէտք է որ կարելի եղածին չափ քիչ թթուածին (օդ կամ կազ) ծծեն ու իրենց ներսն ընդունին. այսինքն թէ՛ մարդէն հասարակաբար արտաշնչուած կամ ելած ածխա-

թթու (կազը) արտաքոյ կարգի քիչ արտաշնչեն: Արդ Հնդիկք առանց քիմիական տարրները ճանչնալու՝ միայն իրենց բնական սրամտութեամբ իրենց անձանց եւ ուրիշ անասնոց վրայ կարեւոր դիտողութիւններ ընելով, կարող եղած են այլեւայլ հնարքներ ու միջոցներ գտնել արտաշնչութիւնը (շունչ տալն) արգելելու: Աս հնարքներով հետեւեալ արդիւնքը կամ հետեւութիւնները գտած են, որ մարդ աւելի շատ ածխաթթու կազ կ'արտադրէ մեծ ցրտութեան ատեն՝ քան թէ տաք ժամանակները, հարթ կամ դաշտային երկիրներու վրայ աւելի՝ քան թէ լեռներու վրայ, բաց տեղ աւելի՝ քան թէ գոց տեղ: Գարձեալ իմացած են՝ թէ սով որ սաստիկ կամ բարձրաձայն կը խօսի, աւելի թթուածին կազ կը սպառէ՝ քան թէ երբ որ լուռ կը կենայ, մարմնով աշխատողն աւելի քան թէ մտքով աշխատողը, ասոնցմէ ալ աւելի քիչ՝ սով որ կրնայ այն աստիճանի հասնիլ՝ որ մտքին խորհիլը բոլորովին դադարեցնէ կամ ի կախ պահէ: Ասոնցմէ ի զատ հասկըցած են որ կիրքերը շնչին պուշուտը կ'աւելցրնեն, ջուր խմելով՝ թթուածին կազ աւելի կը սպառի, իսկ ոգեղէն ըմպելիք խմելով՝ քիչ կը սպառի, վերջապէս՝ ծանր մարմնով մարդիկ աւելի թթուածին կը սպառեն՝ քան թէ թեթեւ մարմին ունեցողները: Արդ նոյն քնացողաց աղանդն աս դիտողութիւններէն ու համաութիւններէն իրենց կենաց համար հետեւեալ կանոնները հաստատած են:

Լեռներու վրայ գետնի տակ պզտիկ քարայրներ կը փորեն նեղ ու երկայն մուտքով, իրենք ասոնց մէջ մտնելէն ետքը, այն մուտքը դռնէն կաւով գոցել կու տան: Լուրթեան ուխտ կ'ընեն, անշարժ կը նստին ու կը ջանան մաքրելին ալ անգործ, այսինքն՝ առանց բան մը մտածելու բռնել. աշուրնին անշարժ դէպ ի քթերնուն ծայրը շիտկելով, օրը տասուերկու հազար հեղ ցած ձայնով իրենց նուիրական Օժ բառը կ'արտաբերեն, մետաղէ աճաններ շոշափելէն մեծապէս կը զգուշանան, մարմիննին՝ ելեկտրականութիւն չհաղորդող մարմիններով կը շրջապատեն. ջուր կամ ամենեւին չեն խմեր, կամ խիստ քիչ կը խմեն. ասոր հակառակ խիստ շատ ոգեղեց ըմպելիք կը խմեն. խիստ քիչ կ'ուտեն, կերածնին ալ ըստ մեծի մասին կաթ է. եւ շատ երկայն կը քնանան:

Աս կարգերը կամ կանոններն ի գործ դնելու համար երկու կերպ կայ: Առջի կերպը կը պահանջէ՝ որ աս աղանդին նուիրուողը կամ ուխտ ընողը ութը ժամանակի միջոցներ մասնաւոր կրթութիւններով անցրնէ:

Առաջին միջոցին մէջ պիտի կրթուի՝ հեղ, նոյն իսկ անասնոց հետ քաղցրաբարոյ, ճշմարտասէր, ողջախոհ ու անշահախնդիր ըլլալու:

Երկրորդին մէջ պիտի կրթուի՝ մարմինն ու անիկայ ծածկող ու շրջապատող բաները մաքուր պահելու, համբերող ու անձնուրաց ըլլալու, բնութիւնն ու ինք զինք նկատելու եւ գերագոյն Կակին երկիրպագանելու:

Երրորդին մէջ պիտի կրթուի՝ խորունկ խորհրածութիւն ընելու, մարմինն այնպիսի դիրքի մէջ պահելով՝ որ դիտողութեամբ որոշուած ու սահմանուած է շնչին

առեւտուրը նուազեցրնելու համար, զոր օրինակ, ձախ ոտքն աջ սրունքին կամ ծունկին վրայ դնել, կամ ասոր ներհակը. աջ ձեռքով ծոծորակին (էնոսե) վրայէն աջ ոտքին մեծ մատը բռնել, կամ ձախ ձեռքով նոյնն ընել, ու ծնօտը (չէնէ) վզին տակի երկու օղակաձեւ ոսկրնե-րուն (անրակին) մէջտեղը հաստատուն բռնել՝ աշուրնե-րը քթին ծայրին ուղղելով:

Չորրորդին մէջ պիտի կրթուի շունչը բռնելու կամ արգելելու, եւ ասիկայ պիտ'որ ընէ՝ կարգով ու ետեւէ ետեւ հետեւեալ գործողութիւնները կատարելով, այս ինքն՝ Պճ, Սճ, Լճ խօսքերը ցած ձայնով 600 անգամ արտաբերելով. մինչեւ 15 խօսք կամ բառ 6000 անգամ կրկնելով. քթին ձախ ծակէն միայն շունչ առնելով, օդ կլելով, շունչը բռնելով, քթին միայն աջ ծակէն կամ միայն ձախ ծակէն շունչ հանելով, լեզուն երկընցընելով, լեզուն տակի կապը կտրելով՝ զանիկայ այնպէս դարձնելու համար՝ որ անոր ծայրը որկորին կամ կողորդին բերանը հասնի ու պղտիկ լեզուն ծածկէ:

Այսպիսի կրթութիւններով կը համարին աս աղանդաւորը տաքին ու ցրտին եւ ցաւերու անզգայ մնալ, բանաստեղծ, մարգարէ ու յստակատես ըլլալ:

Աս կրթութիւններով հրահանգած անձինք ուրիշ քանի մը դժուարին գործքեր ալ վարժութեամբ կը կատարեն. լեզուն ծայրով քիմքին կակուղ մասը կը ճնշեն ու լեզուն եւ քիմքին զօրութեամբ օստտիկ շունչ կը հանեն. չնչերնին կ'արգելուն կը բռնեն ու ետքը նոյնը կամաց կամաց քթին ծակերէն դուրս կու տան: Ասոնք այսպիսի հրահանգը մէկ ամիս առանց ընդհատութեան շարունակելով, այնպիսի առողջութիւն կամ կենաց զօրութիւն կը ստանան, որ այլեւայլ վէճքերուն պատճառաւ կորսուած ուժը շուտով կը դառնայ կու գայ, ու միանգամայն ամէն ներքին տապին ու տենդերուն դիմանալու եւ յաղթելու կարող կ'ըլլան: Նոյն հրահանգներով՝ կարծես թէ պաղ արիւն ունեցող անասուններու, խեցգետնի, օձի, սաղամանդրի, գորտի ու կրիայի բնութիւնը կը ստանան, որոնց վրայ՝ ինչպէս բնապատումը դիտած են՝ ամենեւին տենդի նշաններ չեն երեւար. նաեւ անոնց պէս՝ մորթերնին կը փոխեն, ու առանց ջուրի, օդի ու կերակրոյ՝ երկայն ատեն կ'ապրին: Ասոնցմէ ի զատ նաեւ կը վարժին այլեւայլ կերպով շունչ առնելու, կամ ասոր հակառակը՝ ամենեւին շունչ չառնելու:

Աս կրթութեանց ժամանակին հինգերորդ միջոցին մէջ պէտք է որ նոյն հրահանգներուն միջնորդութեամբը կամ վարժութեամբ զգայարանաց մեռուցումը կամ անգործութիւնը ստացուի շունչ առնելն ի կախ պահելով, աչքերուն նայուածքը տասը վայրկեանի չափ քթին ծայրն ու ընթուիններուն մէջտեղն անշարժ հաստատելով:

Վեցերորդ միջոցին մէջ պէտք է վարժիլ՝ երկու ժամը չափ լեզուն ներս քաշած բռնել ու անով մտաց խորհիլը կամ գործունէութիւնն արգելել:

Եօթներորդ միջոցին մէջ պէտք է վարժիլ՝ 24 ժամ զգայութեանց ներգործութիւնն (զգալն) ու մտաց գործունէութիւնը խափանել:

Աւթերորդ միջոցին մէջ պէտք է 12 օր շնչառու-թիւնն արգելելու եւ այսպէս ձեռնային քնայ մէջ մտնել, որ է աս առաջին կարգի կրթութեանց բոլոր ժամանակին վերջին կատարեալ վիճակը:

Մնացածն ուրիշ անգամ:

Բ Ն Ա Ք Ա Տ Ա Մ Ե Ն

Աղետայ թնական երեւոյթներուն յոժոտով:

Ելեկտրականութիւն: Կայծակ, որստում, մրրիկ:

36. Ծառի մը կամ բարձր շէնքի մը քով կենան ինչու վտանգաւոր է: — Ասն զի բարձր առարկայ մը (ինչպէս ծառ մը կամ աշտարակ մը) փոթորկալից ամպին պարպուելուն կ'օգնէ. ուստի եթէ մրրիկ ժամանակ մարդս անոնց մօտ գտնուելու ըլլայ, կայծակը կրնայ ծառէն ցաւքել եւ մօտ գտնուող մարդուն մարմնոյն մէջէն անցնիլ:

37. Ծառ մը կամ աշտարակ մը փոթորկալից ամպի մը պարպուելուն ինչ կերպով կ'օգնէ: — Ասն զի շիտակ դաշտի մը վրայէն անցնող մրրկալից ամպը գետնէն շատ հեռու ըլլալով՝ չիկրնար պարպուիլ, ուր որ ծառին կամ աշտարակին ու նոյն ամպին մէջ գտնուած միջոցն աւելի կարճ ըլլալով, կրնայ պատահիլ որ անոնց մէջ եղող հեռաւորութիւնը բաւական չըլլայ ելեկտրականութեան պարպուիլը խափանելու կամ անոր պարպուելուն օգնէ:

Չոր օրինակ եթէ մրրկալից ամպը տեղէ մը 600 մէրը բարձր ըլլայ, աս հեռաւորութեան մէջ չիկրնար պարպուիլ, իսկ եթէ հոն 50 մէրը բարձրութեամբ ծառ կամ աշտարակ մը գտնուի, նոյն ամպին եւ ասոնց մէջ՝ միայն 550 մէրը միջոց կ'ըլլայ, եւ այսպէսով ամպը կրնայ պարպուիլ որ բռնէ էթէ նոյն ծառը կամ աշտարակը կրնայ կայծակէ զարնուիլ:

38. Ինչու համար կայծակը ծառի կամ աշտարակի մը քով կեցող մարդուն կրնայ ցաւքել: — Ասն զի ելեկտրականութիւնն իր ծամբան՝ միշտ հոնկից կ'ընէ, ուր որ աւելի հաղորդող մարմին կը գտնէ. ուստի եթէ մարդուն մարմինը՝ ծառէն կամ աշտարակէն աւելի աղէկ հաղորդող կ'ըլլայ, ի հարկէ աւելի ծառին կամ աշտարակին քով կեցող մարդուն, քան թէ ծառին կամ աշտարակին մէջէն կ'անցնի:

Եթէ ծառը կամ աշտարակը մետաղէ մտածելու ըլլանք, ան ժամանակ անոնց քով կեցող մարդուն վտանգ մը չիկրնար պատահիլ, ինչու որ մետաղը՝ մարդուն մարմնէն աւելի հաղորդող է:

39. Կայծակը ծառի մը մէջէն թէ արտաքին երեսէն կամ կեղեւին վրայէն վար կ'իջնայ: — Ծառին կեղեւին ու փայտին մէջտեղէն կը վազէ կ'իջնայ. որովհետեւ ծառին նոյն մասին մէջ ամենէն աւելի հիւթ գտնուելով, ուրիշ ամէն կողմերէն աւելի աղէկ հաղորդականութիւն ունի, եւ ելեկտրական հոսանքը՝ միշտ ան տեղերէն կ'անցնի, ուր աւելի հաղորդակա-նութիւն կայ:

40. Ինչու համար կայծակը՝ մարդու մարմնոյն ներքին մասին մէջէն կ'անցնի: — Որովհետեւ մարդու մարմնոյն մէջ գտնուող հեղուկները մորթէն աւելի հաղորդականութիւն ունին: Աս պատճառիս համար կայծակն իր ծամբան մարդու մարմնոյն մէջէն կ'ընէ, եւ ոչ թէ մորթին վրայէն:

41. Ինչ քանի համար փոթորկի մը ժամանակ գետի քով կենալ վտանգաւոր է: — Նախ՝ վասն զի ջուրն աղէկ հաղորդող մըն է, եւ կայծակը միշտ ամենէն աղէկ հաղորդողը կ'ընարէ: Եւ երկրորդ՝ վասն զի մարդու մը բարձրութիւնը կրնայ բաւական ըլլալ ամպի մը պարպուիլը պատճառելու. եւ կայծակը՝ երբ որ մօտերը մարդէն բարձր առարկայ մը չիկրնար գտնել, զմարդն իրեն ծամբան կ'ընէ դէպ ի ջուր դիմելու:

42. Ինչ պատճառի համար փոթորկի մը ժամանակ աշտարակի կամ զանգակատան մը մէջ գտնուիլը վտանգաւոր է:

— Վասն զի աշտարակը կամ զանգակատունը բարձր առարկայ մըն է, եւ չհաղորդող կամ քիչ հաղորդող մարմիններէ կազմուած է

43. Փոթորիկի ժամանակ երկաթէ տներու մէջ ալ զբռնուիլը վնաս մը կրնայ պատճառել: — Չէ, վասն զի մետաղէ պատերը երկարական հոսանքը մինչեւ երկիր կը հասցընեն, առանց իրենք վնաս կրելու, եւ միանգամայն իրենք աղէկ հաղորդիչ չըլլալով՝ երկարականութիւնը զիրենք թող չխտար՝ որ ուրիշ նիւթով մը վրայ երթայ:

44. Փոթորիկի ժամանակ տան մը մասերը կենայլէն զգուշանալու է մարդ: — Ան մասերը՝ որոնք յարկին հետ հաղորդիչ նիւթով մը առանց միջհաստութեան կապուած են, եւ

միանգամայն երկարական հոսանքը դէպ ի վար տանող հաղորդիչ նիւթով մը հետ կապուած չեն:

Այսպէս է օրինակի աղաղակ կրակարանը կամ ծխանք իր վեր բարձրացող ծխոյ սիւնովը:

45. Կրակարանը կամ ծխանք ինչ բանի համար դէպ ի վար տանող հաղորդիչ մարմնոյ հետ կապուած չէ: — Վասն զի քարի կամ աղիւսի վրայ կը կենայ, որոնք անհաղորդական մարմիններ են:

46. Կայծակը կրակարանը կամ ծխանք թող տարով՝ մտաբանուող անձ մը կրնայ զարնել: — Շատ դիւրաւ կրնայ աս բանս պատահիլ՝ եթէ կայծակն ասով շիտակ ծամբայ մը կը գտնէ հաղորդիչ նիւթերու հասնելու: Պիտի շարժումսիւն:

ԲՐՈՒՅՈՒՄ

Հ Ե Ղ Ի Ն Է

Գ Լ ՈՒ Խ Զ

Մեռելին տեսութիւնը Հեղինէին սրտին մէջ ան վախը չէր պատճառեր, զորն որ հասարակօրէն տկար ու աւերողապաշտ մարդիկ կ'ուշեման: Մօրը ջանքովը միտքը ճշմարիտ ու անխառն աստուածապաշտութեան սկզբունքներով լեցուած էր. միանգամայն երբեք ճիւղաւոր ու բաժնի խօսք լսած չըլլալով, աւերողապաշտ մարդիկներու պէս մեռելի մը քով կենայլէն չէր վախնար: Այսպէսով մօրը քովէն չբաժնուեցաւ: Գիշերն որ հասաւ, միտքիւնը, առանձնութիւնն ու խոր լուսութիւնը՝ որն որ հաջիւ երբեմն հովին սուրբէնն ու գիշերային թռչնոց ձայնէն կ'ընդմիջէր, Հեղինէին տրտմութիւնը սաստկացուցին, բայց ամենեւին առանց սարսափ մը պատճառելու:

Ինք այսպէս սաստիկ տրտմութեամբ մօրն անկենդան մարմնոյն քովը նստած աւտներ, յանկարծ դուռը բացուեցաւ եւ դէպ իր կեցած տեղը մէկը կը մտնէր: Վախէն ու այլալուստեան խեղճ աղջկան շունչը բռնուեցաւ: Միտքիւնէն չէր կրնար տեսնել թէ ո՞վ է: Եկողը դարանք բացաւ, սկսաւ խառնել:

Դու՛ն ես, Աննա, հարցուց վերջապէս օրիորդը:

Ասոր պատասխանը՝ սուր ու քստմնեցուցիչ աղաղակ մ'եղաւ:

Հանդարտէ, ես եմ, կրկնեց Հեղինէ, տեսնելով որ եկողն աղախինն է ու իրմէ աւելի վախեցր է:

Ի՛նչ, դու՛ք էք, օրիորդ, գօչեց կինը, դէպ ի Հեղինէ վաղելով, որուն անտարակոյս կը զարնէր ալ՝ եթէ անշունչ մարմնոյ մը մտաւարութեան չխափանուէր: — Ո՞վ կրնար կարծել որ այսպիսի ուշատեն հոս գտնուիք: Ես կը կարծէի որ արդէն պառկած էք. ուստի կամացուկ մը եւ առանց լուսոյ եկայ, որ վաղը հագնելու զգեստսիդ հանեմ: Իսկ դուք չարութեամբ պահուեցիք էք, որ զիս վախցընէք:

Չէ, չէ, այնպէս չէ, ըսաւ Հեղինէ՝ աղախնոյն բարկութեան ու այլալուստեան վրայ զարմացած. ամենեւին անանկ դէշ միտք չունէի: Մօրս քովը նստած՝ աղօթք կ'ընէի, երբ որ դու՛ն եկար. եւ եթէ չվախնայի, յառաջ ալ ձայն կու տայի:

Ամենեւին չեմ հաւատար, պատասխանեց չարասիրտ կինը: Բայց դենք թէ այն

պէս ըլլայ. սակայն չէք կրնար ըսել թէ մայրենիդ կը սիրէք, ապա թէ ոչ՝ անոր մահուան անկողնոյն քովը անանկ հանդարտ չէիք կրնար կենալ, իրեւ թէ մէջը պառկողն օտարական մ'ըլլար:

Կարծեմ թէ սէր չունենալու նշան չէ, ըսաւ օրիորդը լալով, մօրս քովը կենալու հակեմ՝ մինչեւ որ գան զինքն ընդ միշտ ինծմէ հեռացընեն:

Աս ըսաւ ու հեծեծանք սկսաւ դառն արցունք թափել, եւ ալ չկրնարով այնպիսի անգութ կնոջ մը քովը կենալ, դուրս ելաւ, գնաց անկողնոյն վրայ ինկաւ, յուսալով որ քունը վշտացը քիչ մը սփոփութիւն կը բերէ: Բայց անկալուութիւնը պարապ էլաւ: Թէպէտ եւ քիչ մը ետքը քունը տարաւ, սակայն տխուր երազներ զինքը կը վրդովէին, միշտ առջեւ դնելով մօրը թաղուելու վայրկեանը, որմէ ետքը՝ ալ անոր դէմքը պիտի չտեսնէր:

Երբք ժամու չար այսպէս անհանդարտ քնանալէն վերջը՝ արթնացաւ, եւ գլուխը քիչ մը թեթեւցած զգալով, սկսաւ իր թշուառ վիճակին վրայ մտածել: Կը խորհէր թէ Աննային հետ ինչ ծամբայ բռնէ: Անանկ պատճառներ կային, որոնք իրեն կը կարծեցընէին թէ նոյն կինը վերջին ժամանակները մօրը վստահութիւնը կորսնցուցած ըլլայ: Դարասին մէջի ծրարն անկից ծածուկ պահելու համար Պելքով տիկնոջ տարած փոյթը՝ յայտնի ցոյց մըն էր թէ Աննա անոր ամէն գաղտնիքները չէր գիտեր: Տիկնոջմէ հեռու եղած տները՝ աղախնոյն իրեն հետ խառութեամբ ու բըրտութեամբ վարուիլը, իսկ անոր առջեւը սիրալիւր ու քաղցր կերպ մը բանեցընելը, կը ցուցընէր որ խարդախ ու նենգաւոր բնութիւն ունի:

Ասոնք մտածելով՝ Հեղինէ մէկէն առանց կատարեալ մտադրութեան սկսաւ ծոցը փնտռել, որ տեսնէ թէ արդեօք ծրարիկը դեռ քննէ թէ չէ: Երբ որ ասոր վրայ սիրտը հանդարտեցաւ, խորին հաւաքմամբ մը՝ Շատ կը վախնայի որ, ըսաւ, քննոյս մէջ ծրարիկը վրայէս առած չըլլայ: Անշուշտ ասոր համար էր՝ որ մութ տանն մօրս դարանք կը խառնէր:

Բայց անմիջապէս զանաց աս մտածմունքը մտքէն հանել: Մօրը խօսքը՝ որով զինքը խրատած էր զաղախինը սիրելու, ասնոր հաւատարմութեան վրայ ամենափոքր կասկած ունենալն ալ իրեն մեծ յանցանք մը կ'երեւցընէր: Այսպէսով միտքը դրաւ որ Աննային հետ զուլութեամբ վարուի, բայց յառաջուան ընթացքն արտաբնական չփոխէ: Աս որոշումն ըրաւ յիշելով միանգամայն մօրը զրուցածը թէ Աննա դըր-

աւն ինչպէս ալ որ երեւայ՝ բարի սիրտունի: Դարձեալ միտքը՝ բերելով մօրն ան ըսածն ալ թէ իր ընտանեաց գաղտնիքները՝ տասնութը տարւան եղած ժամանակը կ'իմանայ, հետեւցուց որ մայրն Աննային արդէլած պիտ'որ ըլլայ որ ան աւտենէն յառաջ բան մը չսայտնէ, ուստի եւ ըսաւ թէ աղախնոյն իրեն հետ ընտանութեամբ չվարուիլը, կարելի է աս պատճառէն յառաջ կու գայ:

Հեղինէ աս մտածութիւններով հանդարտելով, սկսաւ մտադրութեամբ մտածել ժողովրդապետին վերջին խօսքերուն վրայ, որոնք իր վրայ մեծ տպաւորութիւն ըրած էին: Երկայն ատեն խորհրդածելէն վերջը, Աստուծոյ դիմելով՝ արայեց որ զինքն իր ամենագոր հովանաւորութեան տակն առնու: Ի՛ւր որպէս զի նոյն հովանաւորութեան արժանի ըլլայ, միտքը դրաւ որ Աստուծոյ ներկայութիւնն աչքէն երբեք չհեռացընէ, եւ միշտ մտածէ որ նոյն իսկ իր ամենածածուկ խորհուրդներն ալ անկից չեն կրնար ծածկուիլ: Դարձեալ ամէն ցաւերն ու վիշտերը զանայ համբերութեամբ տանիլ: Վերջապէս իր տկարութիւնը խոստովանելով, շնորհք ու զօրութիւն խնդրեց որ դրած առաջադրութիւնները կարենայ հաստատուն պահել:

Հաջիւ թէ աղօթքը վընցուցած էր, Աննա խօսքը մտաւ, եւ սովորականէն աւելի քաղաքավարութեամբ՝ ինչպէս ըլլալը հարցուց: Այնպէս կ'երեցընէր որ գիշերուան դէպքին վրայ սիրտը շատ կտորած է: Ստեպ ստեպ կը կրկնէր թէ Աննացս մէջ անանկ վախ ունեցած չի. անանկ այլալեցայ ու շփոթեցայ որ, կ'ըսէր, ո՞չ ըրածս գիտէի եւ ո՞չ խօսածս:

Վէտօրէն ետքը վարձակաւն ու իր կինը բերդն եկան, հետերինն երկու հօգի ունենալով, որոնք Պելքով տիկնոջ մարմնը տանելու համար դազաղ մը կը բերէին: Հեղինէ վերջին անգամ մը դիակին նայեցաւ, եւ դազաղը դամուելէն վերջն ալ սաստիկ ցաւերու մէջ ընկղմած՝ քովը կը կենար: Օդը ցուրտ ու մթին էր. դառնաշունչ հով մը տան երկայն ու նեղ անցքերուն մէջ կը թափանցէր. կարծես թէ հին ու փրփրկած աշտարակները ծածկող բաղեղներուն մէջէն հեծութեան ձայներ կը լսուէին:

Իրիկուան դէմ Աննա սգոյ զգեստներ հագած՝ կեղծաւորեալ տրտմութեամբ Հեղինէին խօսքը մտաւ, եւ իմացուց որ ամէն բան պատրաստ է: Իսեղճ աղջկը ոտք ելաւ՝ առանց չորս կողմն եղածին միտ դնելու. հաղիւ կ'իմանար որ աղախինը գլուխը սեւ քող մը ծածկելով՝ զինքը դէպ ի գաւի-

Թը տարաւ, ուր կեցած էր ժողովրդապետ դպիրներու եւ չորս գեղացիներու հետ, որոնք դազաւոր պիտի տանէին: Շուտ մը ճամբայ ելան, եւ բլրէն վար իջնալով, ընթացքին դէպ ի գեղին եկեղեցին ուղղեցին: Հոն բազմաթիւ անձինք ժողոված էին, ոմանք հետաքրքրութենէ, ոմանք ալ բարեպաշտութենէ շարժեալ: Ամենուն աչքը որը օրհորդին վրայ էր, որուն սգոյ զգեստներն աւելի եւս երեւան կը հանէին երեսներուն գունատութիւնը:

Երբ որ դազաւոր գերեզման իջուցին, ալ Հեղինէին սիրտը չկրնայով գիմանալ, ցաւին սաստկութենէն ինք իրմէ ելած, սեւ քողը երեսէն մէկդի առաւ, եւ դէպ ի գերեզման դիմելով՝ սրտաշարժ ձայնով մը՝ Ա՛հ, Թո՛ղ տուէք որ, գուցե, գոնէ անգամ մ'ալ մայր տեսնեմ: Ժողովրդապետը վարձակալին նշան բրաւ որ դժբախտ օրհորդը մէկդի առնու, ժողովրդապետանոցը տանի: Ինչո՞՞ աղջիկն առանց դէմ դնելու՝ Թող տուաւ որ զինքը տանին. ամենէն բան մը չէր տեսներ. եւ ոչ իսկ կը լսէր դեղացի կանանց ողբերը, որոնք աս տխուր տեսարանէն սաստիկ շարժեալ՝ բարձրաձայն ու հեծկտանօք կու լային:

Ժողովրդապետը գործքը լմնցնելէն ետեւ՝ Հեղինէին քովը եկաւ, եւ համառօտ խօսքով մը զինքը միջամտեցնելու սաստիկ պայալութիւնը քիչ մը մեղմացնելէն վերջը՝ առաջարկեց որ հետը բերդն երթայ: Օրհորդը շնորհակալութեամբ ընդունեցաւ աս առաջարկութիւնը: Ճամբան գերեզմաննոցէն քովէն անցած ժամանակնին՝ ծերունիին ու աղանձին բաժնուելով, դէպ ի մօրը գերեզմանը վաղեց, եւ նոր գոցուած փոսի վրայ ծուկի վրայ գալով ու գլուխը Թաց հողին վրայ դնելով, սկսաւ լալ ու ողբալ: Ժողովրդապետն առջի բերան Թող տուաւ որ առատութեամբ արցունք թափելով՝ սիրտը քիչ մը հանգչեցնէ. բայց տեսնելով որ երկայն ատեն հոն կը մնայ, զնայ վեր վերցուց եւ գերեզմաննոցէն դուրս հանց:

Սիրելի՛ մայր, գուցե աղջիկը սրտաշարժ հայեցուածքով մը ետեւը դառնալով, սիրելի՛ մայր, ալ իրարմէ ընդ միշտ կը բաժնուինք...


Չէ, գուցար իմ, բաւ ժողովրդապետը, չէ, աս բաժնուածը յաւիտենական չէ: Եթէ դուն ալ իրեն պէս համբերելու ըլլաս, եթէ դուն ալ իրեն պէս սրտանց Թողութիւն տալու ըլլաս Թշնամեացի... Թշնամիներս, կրկնեց Հեղինէ: Ո՛րք են: Ստուգիւ մայր Թշնամի...

Հանդարտէ, բաւ ծերունին՝ խօսքն ընդմիջելով եւ չուզելով անոր հարցման պատասխան տալ: Եթէ միայն մօրդ վերջին խրատներն աղէկ դռնես, վախճարու բան չունիս: Յոյսը Աստուծոյ վրայ դիր եւ ինք զինքը անոր ձեռքը յանձնէ:

Հեղինէ՛ որուն հետաքրքրութիւնը սաստիկ գրգռուած էր, կ'ուզէր ճիշդ պատասխան մ'ընդունի:

Գուցար, շարունակեց ծերունին, մօրդ քեզմէ ծածկել ուզած գաղտնիքն իմանալու ատենն որ գայ, ամէն բան քեզի կը յայտնուի: Մինչեւ նոյն ժամանակ իմանալը անօգուտ ըլլալէն զատ՝ մնասակար ալ կրնայ ըլլալ:

Հեղինէ լռեց, որով եւ առանց ուրիշ խօսք մ'ընելու՝ բերդը հարան: Հոն պատուական ծերունին ամէն կարելի կերպով ջանաց խեղճ ու անօգնական որբը միջամտել, եւ իրմէ բաժնուելու ատեն, Յիշէ, սիրելի՛ աղջիկս, բաւ, երեկուան քեզի տուած խրատն: Գտնուած վիճակիդ մէջ համբերութեան ու համակամութեան շատ հարկաւորութիւն ունիս: Աս առաքինութեանց գործադրութիւնը սրջափ որ ալ քեզի դժուար գայ, սակայն եւ այնպէս Աստուծոյ ներկայութիւնը միշտ աչքիդ առջեւն ունենալով՝ կրնաս դուրս յանգնել: Ասկէ վերջը նոր կեանք մը պիտի սկսիս. նայէ որ բարձանքներուդ նպատակը միայն Աստուած ըլլայ, եւ ամէն գործքերուդ կանոն իր սուրբ կամքը:



Ո Ր Ո Վ Գ

Ծերունի եւ իր երեք որդիքը:

Երեք զաւակաց հայր հարուստ ծերունի մը օրուան մէկն իր որդիքները կանչելով, ինչքերն անոնց բաժնեց: Ամէն բան լմնցնելէն ետեւ՝ ձեռքը մեծագին մատնի մ'առաւ, որուն վրայ խոշոր աղամանդ մը կար եւ բաւ. Աս մատնին ձեռք մէջէն անոր կու տամ, որն որ ազնուական գործողութեամբ մը մեկալ եղած իրարմէ բաժնուեցան գացին, ժամանակ որոշելով որ երեք ամէն ետեւ ետ դառնան:

Լուսինն երեք անգամ իր ընթացքը կատարելէն ետեւ ասոնք իրենց հայրենի տունը դառնալով, երիցադոյն որդին՝ ըսաւ. Օտար մարդ մը, առանց ինձմէ ընկալադիր մ'առնելու, քովս մեծագին հաւատարմութեամբ նոյնը սիրովը դարձուցի: Ըսէք, ասիկայ ազնուական գործողութիւն մը չի՞ մի: — Որդեակ, պատասխանեց հայրը, գուն չըջիւ պարտքդ ես կատարեի. ուրիշ կերպ գործողը՝ պէտք էր ամբնալ, վասն զի գողութիւն ըրած կ'ըլլար: Պատուաւոր կերպով վարուիլը պարտք է: Ուստի բու գործքդ աղէկ է, բայց ազնուական չէ:

Երկրորդը զրուցեց. Ճամբորդութեանս ատեն տղայ մը լծի մը մէջ ինկաւ. իսկ ես լծը նետուելով՝ կեանքն ազատեցի. բայց դեղը վկայ է աս գործքիս: — Գուն ալ, սրդեակ, ըսաւ հայրը, ան ըտեր ես՝ ինչ որ իրեւ մարդ ամէնքս պարտական ենք ընելու:

Կարգը երրորդը եղբօր գալով, այսպէս խօսեցաւ. Անգամ մը Թշնամի տեսայ, որ անդրդի մը բերանը կը քնանար. փոքր շարժում մը լսուական էր զինքը մեռցնելու. իր կեանքն իմ ձեռքս էր: Կամաց կամաց քոյն երթալով՝ զննեցի արթնոցն ու մեկդի առի: — Ո՛հ, կանչեց ուրախութեամբ ծերունին, մատնին բուրդ է. աշխարհքիս մէջ Թշնամոյն բարիք ընելէն աւելի ազնուական ու մեծանշանական գործք չիկրնար ըլլալ:

Հորթով կը եւ առիւծ:

Չորս հորթով կը իրարու հետ այնպէս մտերիմ բարեկամութեամբ կապուած էին, որ մէկմէկէ չէին կրնար բաժնուիլ: Աստուանց կանուխ մեկտեղ ստուգէն կ'ըլլէին, եւ բոլոր օրը քովէ քով ճարակելէն ետեւ, իրիկունը

արեւը մարը մտնելէն քիչ մը յառաջ՝ ամենքը միարան իրենց տեղը կը դառնային: Երբեք ամենէն պատճառի մը համար իրարմէ չէին զատուեր: Շատոնցունէ առիւծ մը ասոնց աչք տնկած էր. բայց անոնք՝ չորս, ինք մէկ ըլլալով, չէր համարձակեր վրանին յարձակում ընել. ուստի եւ ամէն միջոց ի գործ կը գնէր անոնց մէջ եղած բարեկամութիւնը քակելու: Վերջապէս վախճանին հասաւ. եւ մէյ մ'որ գանոնք իրարմէ բաժնեց, ալ դիւրաւ կըցաւ ասանձին առանձին զերեքը յայտնելու եւ մեռցնելու: — Ամենատկար մարդիկ ալ՝ երբ որ իրարու հետ միարան են, ամենազօրաւոր Թըշնամին իսկ վախճալու առիւծ չունին. իսկ երբ որ մէկերնին երկպառակութիւն կը մտնէ, նաեւ զօրաւոր ալ ըլլան, բաներնին բուսած է:

Եօթը դաւազանք:

Գեղացւոյն մէկը եօթը որդիք ուներ, որոնք շատ անգամ իրարու հետ կը դժտէին: Աս բանս պատճառ կ'ըլլար որ անձիս իրենց գործքերուն մէջ անփութութիւն կ'ընէին. շար մարդիկ ալ նոյն երկպառակութիւնն ու դժտութիւններն իրենց օգտին գործածելով, եղբարց մնա կը հասցնէին, մտքերնին ալ դրած էին որ անոնց հայրը մեռնելէն ետեւ ժառանգութիւնը ձեռուընդունէն ատեն: Ասոնց հայրը անտեսելով որ մահը մօտ է, օր մը զիրենք կանչեց՝ Ե՛ւ իրարու հետ պինդ կապուած եօթը զաւազան զնելով առջեւնին, ըսաւ. Մէջերեդ աս արցակը կտորել կրցողին՝ հարիւր ոսիկ կու տամ: Մեծէն սկսեալ՝ առիւծն ալ մեկիկ մեկիկ շատ աշխատեցան. բայց իւրաքանչիւրն ալ փորձելէն ետեւ կը զրուցէր. Անկարելի է: Ամէնքն ալ լմննալէն ետեւ՝ հայրը արցակը ձեռքն առնելով, Սկիզբ դիւրին բան չիկրնար ըլլալ աշխարհքիս վրայ, ըսաւ: Աս զրուցեց ու արցակը քակելով, սկսաւ զաւազանները մեկիկ մեկիկ դիւրութեամբ կտորել: Հո՛ հո՛, կանչեցին որդիքը, աս կերպով խիտ դիւրին է, սասնիկով պղտիկ տղայ մ'ալ կրնայ կտորել: — Ան ատեն հայրը ծանրութեամբ մը զրուցեց. Աս արցակին վրայ տեսնուածը՝ ձեր վրայ ալ կը կատարուի, սիրելի՛ զուկներս: Որչափ որ ամէնքդ մեկտեղ միարան էք ու իրար կը բռնէք, հաստատուն կը մնաք եւ ոչ ոք կրնայ ձեզի մնաս հասցնել: Բայց զձեզ միարան բռնող սիրտ կապը քակուելուն պէս, գլուխնիդ դալըք՝ զաւազաններուն պատահան է:

Կրակ, շուր եւ պատիւ:

Արակը, շուրն ու պատիւը անգամ մը մէկտեղ ընկերութիւն ըրած էին: Կրակն երբեք տեղ մը հանդարտ չիկրնար կենալ, շուրն ալ միշտ պէտք է որ շարժի. ուստի իրենց ընական բերմանն մղուելով, պատիւն ալ համազեցին որ իրենց հետ մեկտեղ ճամբորդութիւն ընէ: Ճամբայ չեւած՝ մեջերնին ուզեցին նշան մը դնել, որ եթէ սխալմամբ իրարմէ բաժնուելու կամ մեկզմէկ կորսնցնելու ըլլան, կարեանս դիւրաւ գտնել: — Թէ որ զիս կորսնցնելու ըլլաք, ըսաւ կրակը, միտ դրէք թէ ուր մուխ կայ. զիս ստուգիւ հոն կը գտնուէք: — Իսկ եթէ ես ձեզմէ բաժնուելու ըլլամ, զրուցեց շուրը, զիս հոն միտուեցէ՛ք՝ ուր որ լսատեմի, ուսի եւ կամ բարձր ու կանաչ խոտ կը տեսնէք, նայն տեղերն անշուշտ զիս կրնաք գտնել: — Ամենին վերջը պատիւն այսպէս խօսեցաւ. Աշուրիդ աղէկ բացէք եւ զգոյշ կեցեք որ չըլլայ թէ զիս կորսնցնէք. վասն զի մէյ մը որ ձեզմէ հեռանամ, ալ երբեք զիս չէք կրնար գտնել: